

ԿՐԹՈՒԱԿԱՆ

ՄԱՐԿԵՏԸ ՄԱՍԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ

(Կիր. Բարեկ. Վարագոյ Խոյի) (Բ. Կորնթ. Ժ. 18 - Ժ. 10)

Իր սէրն ու սիրաք իր խտէալին լծորդած գործիքին հոգին երկնք մըն է, մերթ պայծառ՝ արևաշող կամ աստղազարդ, մերթ ամպամած և փոթորկայոյզ, ու յաճախ նոր բարութիւններու յոյսերով ծիածանուած :

Աշխարհի զրայ բան մը ըրած, գործ մը կատարած ըլլալու, այս կեանքն իրեւ սուուեր մը անցած կամ անոր մէջ իրեւ աւելորդ բեռ մը ներ քարչ տարած չըլլալու զգացուած տղիւր է իրեն համար արդար և անասիկ բերկանքի, որ ամբողջ իր գոյութիւնը կը լուսաբար:

Բայց ընդ միշտ անխօն չէ այդ բերկանքը, իր գործին մէջէն կարծին նոյն խսկ երեւմն ինքնին գոյացած կամ ստէպ դուրսէն անոր շուրջը յարուցուած դժուկի վլճակներ եւ գժուարութիւններ երեւմն այնպիսի լլիկէ սաստկութեամբ կը ցնցեն զինքը, որ ամբողջ էութեամբը յանկարծ կը մատնաւի բռուն խռովքի:

Ի՞նչ գրութեան մէջ աւ լինի սակայն, չի կրնար ան իր սէրը խոել իր գործէն. չի կրնար ուրանալ իր խտէալը: Անոր մասին անողորմ նախանձ մը, հզօր և բարի իզձ մը՝ չթողելու որ զոհ երթայ ան չար դիատութերու, կը առողուել զինքը անվերջ:

Այդպիսի պահերուն, փոթորիքն է որ կը գոռայ իր մէջ. մէկ կողմէ սուըրը ցասուած մը՝ զոր հազիւ կրնայ սանձահարեւ իր խսկ ներսէն ելած հետանքին ծիծաղը, և միւս կողմէ ալորդ վիշտը՝ որ հետպատէ աւելի կը խորանա և կը տարածուի իր մէջը, ահաւոր մտահոգութիւններով կը չարչաբեն իր հողին:

Կը խօսի ինքն իրեն հետ, իրեւ թէ վերասուգումի մը ենթարկելով իր կատարած ջանքերը՝ ի սպաս իր մտափարիք իրագործման. ինչո՞ւ, անձն իմ, այս անակնակ վրիփումը քու մաքուր յոյսերով՝ իրենց սուըր նպասակէն, որուն համար չի խնայուեցան ոչ անկեղծութիւններով և ոչ կամքի ոյժ, որպէսողի մօտենան անոնք իրենց սեռուակէտն՝ ինչպէս ամբի կոյս մը իր

անարատ փեսային: Փորձութեան ոգին էր արգեօք որ օձի պատրանքով ներս սողուակելով մեր երազներուն երջանկութեան դրամախտէն՝ իր փարէութեան թոյնը որսկեց գարձեւալ միամիտ սիրատերէն ներս, ըսկելու կախարդիչ խօսքերու ազգուութեամբը ըսեւու համար անոնց խօսքեր, որոնք ճշմարտութիւն չէին և չէին կրնար ըլլալ երրիք, Ո՞ր հոգիր բերին նետեցին այդ գարչ որովաները՝ արցունքով և քրտինքով, տրտում թերեւս բայց անվարան հաւատագով սերմանաւած, սէզերէ և մողախոտերէ քանից սանաւուած և յատակուած ցորեանի այդ աղուոր ակօսներու մէջ, որ մերինն էին ու մերինը միայն պէտք է լինէին՝ յանուն Աստուծոյ և ճշմարտութեան: Բայց ի՞նչպէս կրնային գտնուիլ միտքեր, բարի և սոկի խորհուրդներու հաղորդութեամբը նախապէս հաղորդուած և սրբուած գլուխներ, որսք չխնէին հաւատաց ընճայել յանուն իրը թէ փրկութեան իրենց առջն տարփուղուուրինակ սկզբուած ներեւու և թիւր վարդապետութեանց, որոնք մենչ չէին քարոզուած բնաւ իրենց. ինչո՞ւ սիրելու բացուէին ներշնչումներու՝ անձանօթ ոգիով իրենց եղած ազգումներու, որոնք չէին եղած սակայն իրենց անումի շրջաններուն սնուցիչ ոյժը. և ինչո՞ւ վերջապէս անային պատրիք պատգամներու, որոնք երբեք չէին աւետարանուած իրենց, իրեւ վասակար ուսուցումներ: Ո՞վ համոզեց այդ անոյշ հոգիները, կարծել տալու համար իրենց թէ խօսքի ճարտարութեան և ճառերու ճամարտակութեան մէջ է. մանաւանդ որ կը յայտնուի ճշմարտութիւնը, կրօնքի և բարոյականի զիտութիւնը, քան թէ ապրուած առաջնութեանց և կեանքի նուիրումի մէջ:

Բայց ինչ որ ամենէն աւելի կը տանչէ զինքը, այս կասկածն է զոր կը կարծէ թէ իրենէն բրէկի իր համախուներն ու սրտակիցները, ունեցած են իր անձնագութեանցը անկեղծութեան մասին. ի մասին իր կամու յանձն առած նիւթական և կենցազական զրկանքներուն, որոնց մէջ իր զիտումը եղած էր միշտ՝ իր խոնարհումով իրենց բարձրացումը միայն: — Բայց ստոյզ է թէ անարժէք է որ և է իր կամ գործ՝ որ ձիք կը տրուի կամ կը կատարուի առանց փոխարինութեան....

Իր այնքան տաժանքներուն խսկապէս

անշահամինդիք հոգիէ մը բգլած իր տաղ-
տապանքներու մաքրութիւնը շահագիտա-
կան նկատումներով արատաւորիւու ձգտող
այդ զագիր բերումը ծայրակետին կը հաս-
ցնէ իր յօւզումը. բայց, առանց դարձեալ
նզումներու իր գործն ու խոհալը, Ընդհակա-
ռակն այդ ամէնուն մէջ սրտապնդումի և
անդհատութեան մին քան զմիւր քաջակե-
րիչ առիթիներ միայն տեսնելով, իրք գաղա-
փարական գործիչ, որ կը սիրէ իր գործը, կը
զրաւուի իր գիտակցութեան բոլոր զօրու-
թեամբը. «Պո՛յ յիս ճշմարտութիւն Քրիս-
տոսին. ինչ որ ալ ըսեն մարդիկ, իրեն հետ
է Աստուծոյ վկայութիւնը. Ու աւելի ջերմ
փարումով կը նետուի ասպարեզ։

Պարկեշ մտահոգութիւններէ վերջ ան-
դորրած է իր խիզնը. ահա՛ իր կոչումին
մարդը, ճշմարիտ գործիչը։

թ. Ե. Գ.

ՄԵՐ ԽԱԶԵ

(Կիր. Վարդապետ Խոյի)

(Պատ. Զ. Ժ. Թ. 18)

Ո՞վ չ'ունի իր խաչը. կարելի չէ ցոյց
տալ քրիստոնեայ մը, Աւետարանի կեան-
քին հետ հոգուով հաղորդակցութեան մէջ
եղող հաւատացեալ մը, որ չունենայ զայն,
իր յոյսերուն, իր վիշտերուն, իր իզեքերուն,
իր միխթարութեան, իր հաւատքին և սի-
րոյն այդ նշանը։

Անձնն և պարագային համեմատ՝ մերթ
մին է ան և մերթ միսը այդ ամէնչն, ու
առ հասարակ ամէնքն ի մի՛ անոնց համար
որոնք ըլ հաւատան թէ Քրիստոնէութիւնը
ցնորդ մը չէ, և որոնք վարժուած են այլ
ևս խորհելու թէ առանց անոր՝ կեանքը ա-
նիմաստ բան մըն է իր ամբողջութեանը
մէջ, աննպատակ և ապարդիւն ժամալա-
ճառութիւն բոլորովին։

Նա՛ որ քրիստոնեայ է ծնած և մեծցած,
այսինքն խաչին խորհուրդովը սնած և զօրա-
ցած, բայց յետոյ կորանցուցած է անոր զգա-
ցումն ու մտածութիւնը, ամենէն գժախիս
մարդն է, որ չզիտիր թէ ուր կը տանին զինքը
իր քայլերը աշխարհի ճամբաներուն վրայ։

Ու ինչ որ քրիստոնեայ անհատին հա-
մար ճիշդ է, ճիշդ է նաև՝ աւելի լայն
համեմատութեան մը վրաք՝ քրիստոնեայ

ազգերուն համար, այն հաւաքական ան-
հատականութիւնց համար, որոնց մէջ քը-
րիստոնէութիւնն է որ ամենէն աւելի դրած
և մշակած է ինքնութեան, գիտակցու-
թեան, այսինքն ազգային ինքնակացու-
թեան և ինքնաճանաչութեան զգացումը։

Բայտ այսմ ամէն ազգ ունի իր խաչը,
իրք իր ճակատագիրը, իր կազումը, իր
նկարագրին խորհուրդը մարմացնող և անձ-
նաւորող նշանը. Մենք ես, ուրեմն ան-
պայման ունինք մեր խաչը. ունիցած ենք
զայն ցարդ, ունինք զայն այժմ, և պիտի
ունենանք ընդ միջաւ Մարգարեին պատ-
գամին մէջ — «Հօստ աւուրց փայտին կենաց
եղիցին աւուրց ժողովրդեան իմոյ» — կար-
ծես մեզի՝ ուղղակի մեզի խօսու մը
կայ. պիտի ապրինք ցորչափ խաչը ապրի մեր
մէջ, կամ ցորչափ մենք ապրինք իրեն համար։

Խաչով իսկապէս եղանք ազգ, և խա-
չով պիտի շարունակինք մեր գոյութիւնը
գարերու մէջն իրք ազգ։ Մեր պատմու-
թիւնը և ամէն ինչ որ մեր ազգային հովին
կ'արտայատէ, զայդ՝ զ'այդ միայն կ'ապա-
ցուցէ։ Այս ճշմարտութեան դէմ յարու-
ցուած առարկութիւնները ամէնքն ալ՝ առ
նուազն՝ գանդաշանք են մտքի։

«Հայ քրիստոնեայ», սխալ է այս զու-
գորդութիւնը. աելորդ է երկրորդ բառը.
պէտք է ըսե՞լ լոկ հայ. զի թէկ ամէն քը-
րիստոնեայ՝ ձայ չէ, բայց ամէն ձայ՝ քը-
րիստոնեայ է. առանց քրիստոնէութեան
գաղափարին՝ անիմաստ է Հայութեան զա-
գափարը։ Այս գատումը նոյնքան խստու-
թեամբ ճիշդ չէ թերես ուրիշ ազգերու կամ
շատ ազգերու համար. բայց բովանդակապէտ
ճիշդ է մեզի համար. որովհետո թէկ ամէն
ազգ իր խաչը ունինք ինչպէս ըսինք, բայց
մենք մանաւանդ ունինք մեր խաչը՝ ինչպէս
պէտք չէ քաշուինք երեք խորհելիք ըսելիք։

Մեր խաչն ալ, ինչպէս ամէնունը, քրիս-
տոնէութեան խաչն է անշուշտ, բայց վկա՞յ
մեր ազգային խոնմտանըը, այնքան նոյ-
նացուցած ենք զայն մեր հոգիին հետ, այն-
քան ապրածած ու ապրեցուցած ենք զայն
մեր գոյութեան միջի, այնքան ներկաւ ենք
զայն մեր և ասիրիանով, որ կարծե՞ն ինչպէս
Աստածածաշունչը հայերէնի՛ խաչն ալ մեր
պրտի և հոգիին կեանքին է թարգմանուած։

Մեր գրօւը, մեր մտարիպարին պատ-
կերն է ան, ու իր տաղը՝ «Փառք Ա. Խա-